

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Տիկինն իտա Բժայֆֆէր :

Արերս Արոպաքաջասիրտ և զարմանալի ճամբօրդուհի մը կորսընցուց, որ է Տիկինն իտա Բժայֆֆէր : Ծնած էր 'ի Ա եննա Շատրիոյ 1795<sup>ին</sup> . իր երիտասարդութիւնը այնպէս հանդարտ ու խաղաղ անցուց, որ կը կարծուէր թէ բոլոր իր կեանքն ընտանեկան քաղցրութեան մէջ պիտի անցընէր : Բայց միշտ մասնաւոր փափաք մը ունէր մեծ ճամբօրդութեանց գրքեր կարդալու . և կ'ըսեն թէ տղայութեան ժամանակ թղթատարի վիճակին կը նախանձէր և շատ անգամ ինքը զինքը օտար երկիրներու մէջ կ'երազէր : Այսու ամենայնիւ հարկ եղաւ որ կարգուի, և ուրիշ գերմանացի կանանց պէս՝ կտրիչ տանտիկնութիւնը ըրաւ . բայց ճամբօրդութեան փափաքները մէկդի ձգած չէր, որոնց մով շատ անգամ իր երեսակայութիւնը կը բռնկէր : Հիսուն տարուան էր երբոր ամուսինը Պ . Բժայֆֆէր մեռաւ . զաւկըներն ալ ամէնքը բանի գործի ետևէ ըլլալով, բան մը չկար որ իր դիտաւորութեանը արգելք ըլլար : Իմէն բան աչք առած՝ առանց առաջնորդի աշխարհէ աշխարհ քալեց, ամէն կիմայից օգերուն դիմացաւ . ոչ Շմերիկայի վայրենիներէն վախցաւ, և ոչ ալ ալէկոծութեանց վտանգներէն, ու իր պաղ արեամբը ամէն փորձանքներէն անփնաս ինքընքը խալսեց :

Ամիս Ճամբօրդութիւնն սկսաւ դէպ 'ի Պաղեստին երթալով, որ իրեն համար պղտի շրջագայութիւն մըն էր : Բանի մը ամիս վերջը Խալանտայի սառուցեալ դաշտերը պտըտեցաւ և այն պիտի յանդգնութիւններ ըրաւ, զորոնք շատ մարդիկ անշուշտ կը վախնային ընելու . գիշերները բաց տեղ կ'անցընէր, և երբոր ուրիշ տեղ չէր գտներ՝ գերեզմաննոցի մատուռներուն մէջ կը քնանար : Հեղլա հրաբուխը և Աէյզէրի հրաշալի աղբիւրներն ալ տեսաւ :

Այսու դարձաւ այս արշաւանքէն, վերցաւ մարել ճամբօրդութեան եռան դը . ուստի 1846<sup>ին</sup> մայիսի 1<sup>ին</sup> նորէն ճամբայ ելաւ երկրիս ըրս կողմը պտըտելու : Այս Պրազիլէն սկսաւ . Ակոյ Այանեյրոյ քանի մը ամիս բնակելէն վերջ՝ մերձակայ դաշտերուն խորերը մըտաւ : Աւուկ մը, որ իր տիրոջմէն անիւ բաւութի կրելուն համար միտքը դրեր էր դիմացը ելլող առաջին Ճերմակէն իր վրէժն առնելու, քիչ մաց որ պիտի մեռցնէր այս յանդուգն ճամբօրդուհին . Բժայֆֆէր նախ հովանոցովն ինքընքն պտըտապանեց . բայց տեսնելով որ այս կատաղի սկսուկը սուր կը քաշէ իրեն դէմ, մէջքէն դանակ մը հանեց և վարպետութեամբ սկսաւ գործածել . բաւական ատեն քշեց այս կոիւր, Բժայֆֆէր վերջապէս ինքընքը ազատեց՝ թւին մէկ հարուած մը միայն ընդունելով : Այս դիպուածը ամենեին զինքը չվհատեցուց . նորէն ճամբան առաջ քշեց հանդարտութեամբ դէպ 'ի երկրին ներսերը, և Պրազիլի անտառներուն մէջ շատ պտըտեցաւ, որոնք երբեմն ահաւոր ու սարսափելի կերպով կը հրդեհէին : Ա այրենիներուն բնակութիւնները մտաւ, հնդիկներուն մէկ պարին ներկայ եղաւ, զորն որ մասնաւոր իրեն համար ըրին . բայց այս անգամուն հանդերձ իրեն պաղ արեամբն ալ չկրցաւ չսոսկալ հնդիկներուն վայրենի ձայները լսելով : “ Այնպէս սարսափած էի, կ'ըսէր, որ վախէս վեր վեր կը ցատքէի . կը կարծէի թէ իրօք թըշնամիններէն պաշարուած և անսնց ձեռքն ինկած էի առանց յուսոյ փրկութեան և ազատութեան ” : Այս գաւառներս այրեցած գօտիին տակն ըլլալով՝ օձեր և ուրիշ ամէն տեսակ կատաղի կենդանիներ կը վիստան . ինքն համարձակեցաւ գիշերները անտառներուն մէջը անցընելու . տերեւոց ամէն շարժելուն՝ կը կարծէր թէ վայրի կենդանի մըն է որ զինքը պիտի պատուէ : Այսու ամենայնիւ ինքընքը իր բաղդին յանձնած հանդարտ քուն կ'ըլլար :

Պրազիլէն Ա ալլարախզց գնաց Պաք-

Հոռնէն անցնելով . հոն սաստիկ ալէ-  
կոծութեան մը հանդիպեցաւ , որոտ-  
մանց և կայծակներուն ձայնէն նաւա-  
պետին ձայնը չէր լսուեր , ալիքները  
անգադար նաւուն վրան կը ծածկէին ,  
և նաւը ընկղմելու վտանգի մէջ էր .  
իսկ Ի՞ֆայֆֆէր անտարբեր կը կենայ  
եղեր : “ Շ ատ անգամ զեկին մօտ կա-  
պուած , կ'ընէ , ալիքները վրայէս կ'անց-  
նէին , և ես տեղէս չէի շարժեր որ  
այս տեսարանը վայելեմ . ամենսեխն վախ  
մ' ալ չեմ ունեցած ” :

Ի՞հչ մը ատենէն ետե Ղահիդի գը-  
նաց և Ի՞ոմարէ թագուհւոյն արքունի-  
քը մոտաւ . թագուհին պարի մը հրա-  
փրեց զինքը , ուր պալատական տիկ-  
նայք մերկ ոսքով կը պարէին գաղղիա-  
ցի սպայից հետ , որոնք փայլուն կաշիէ  
կօշիկներ հագած էին : Ղահիդացի  
տիկնայք այդ հանդիսին մէջ ամէն ջանք  
ըրած էին եւրոպական գլխազարդուց  
յարմարելու և մէյմէկ ծաղրական ա-  
րարածներ դարձեր էին : Հանդիսիս  
մէջ գտնուող պատուաւոր անձինքներն  
էին Ի՞ոմարէ թագուհւոյն ամուսինը ,  
որ Ի՞նդղիոյ թագուհւոյն ամուսնոյն  
նմանութեամբը Ղահիդիի Ի՞լքերտ  
իշխանը կը կոչուէր , և ( )թում ծեր  
թագաւորը որ գեղինկեկ հագուստ մը  
հագած էր . թագուհւոյն ամուսինը  
մասնաւոր արտօնութեամբ մը երկայն  
ժապաւէններով զարդարուած գեղեցիկ  
զգեստ մը հագուած էր , զորն որ Ղա-  
րոպայի մէջ ծառաները կը հագնին :

Ի՞ֆայֆֆէր Ղահիդիէն Ոինսաստա-  
նի հարաւակողմը անցաւ , ուր շատ ան-  
գամ քարկոծուելու վտանգին մէջ ին-  
կաւ : Իր բան ձանչնալու , բան սորվե-  
լու անյագ փափաքով՝ թէյի ամենա-  
մեծ գործարան մը մուաւ , ուր բազմա-  
թիւ գործաւորներ չորս կողմն առին և  
սպառնացան գերի բռնելու զինքը : Ոյէ-  
պէտ և զին նաւաստեաց չէր վստահեր ,  
այսու ամենայնիւ ակամայ կամօք քանի  
մը օրէն զինացի նաւով ձամբայ ելաւ ,  
և հրաշքով խալըսեցաւ Ոիսմի և Ղառ-  
քինի ծոցերուն աւաղակներուն ձեռ-  
քէն :

Եշր Ոիինկաբուր հասաւ , վագրի  
որս մը գնաց տեսնելու անտառներուն  
մէջ , և զինաց հետ օձ կերաւ : Ի՞յս  
ժողովուրդը ամէն բան կ'ուտէ , մողէս ,  
մուկն , թաշնոց փորոտիք , շուն , կա-  
տու , և ուրիշ ասոնց նման բաներ ու-  
տելու ամենսեխն ցքաշուիր :

Ոինկաբուրէն ելաւ ու Ոիշլան կըղ-  
զին գնաց , ուր իր առաջնորդը փորձ  
փորձեց իր կահկարասիքը յափշտակե-  
լու , բայց Ի՞ֆայֆֆէր բնիկ Ճարտա-  
րութեամբը ամէն բանի առաջն ա-  
ռաւ : Խղզւոյն լեռներուն մէջ քանի մը  
շաբաթ անցրնելին ետե , շիտակ գէպ  
՚ի Ղալկադա գնաց , Ղանգէս գետը  
մոտաւ ու անոր սրբազան ջուրէն գա-  
ւաթ մը լեցուց և եւրոպացւոց և իրեն  
սիրելիներուն կենդանութեանը խմեց :

Հնդկաստանի մէջ Ի՞ֆայֆֆէր գրե-  
թէ կ'ամրէնար պատգարակաւ երթա-  
լուն վրայ , շատ մեծ անարգանք կը սե-  
պէր զմարդիկ իբրև կենդանի գործա-  
ծելը . բայց սակայն իր Ճամբորդու-  
թեանցը օգտին համար զոհեց այս մար-  
դասիրական մոածութիւնը և յանձն  
առաւ Ղալկադայի փողոցները պատգա-  
րակաւ պտրտելու : Ի՞մէն ժամանակ  
Հնդկաստանի մէջ որ և իցէ պզտի Ճամ-  
բորդութիւն մըն ալ շատ սուղ կընստի .  
Հնդիկները մէկ երկու ծառայութիւն  
մէկտեղ վրանին չեն կրնար առնուլ . ծա-  
ռայ մը պէտք է խոհակերոցի , մէկ մըն  
ալ սեղանի , ուրիշ մը Ճերմակեղէն լուա-  
լու , և այն և այն : Ի՞յսու ամենայնիւ  
Ի՞ֆայֆֆէր մէկ ծառայով մը միայն  
Հնդկաստանի մէջ քալեց ու երկրին և  
բնակչացը վրայ բաւական լաւ ծանօ-  
թութիւն առաւ . մէկ խօսքով՝ ինքն ա-  
ժան կերպով Ճամբորդութիւն ընելու  
գաղտնիքը գտաւ . կրցաւ այնչափ ստա-  
կով բոլոր աշխարհիս չորս կողմը պտր-  
տիլ , որ հազիւ թէ առաջն կարգի քա-  
զաքի մը մէջ բնակելու համար տարի  
մը կը բաւէ : Իրաւ ստիպուեցաւ շատ  
զրկմունքներ ընելու , բայց գոհ կ'ըլլար  
նաւերու և շոգենաւերու մէջ երկրորդ՝  
երբեմն ալ երրորդ կարգ նստելու . սեե-  
լու ու հասարակ մարդկանց հետ ասլրե-

լու՝ ամենեին փոյթը չէր. բաւական է թէ տեղ տեսնէ :

Այրկրորդ անգամ Հնդկաստանցւոց հետ տեսնուելուն՝ նապաղի մը աղջը-կան հարսանեացը ներկայ գտնուեցաւ, և “ շատ զարմացայ, կ’ըսէր, տեսնա-լով որ ինը տարեկան աղջիկ մը կը կար-գուի ” : Հնդկաստանցւոց սովորութիւն է որ աղջըկան մը ծննդեան՝ հայրը մէ-կէն անոր փեսայ մը կը փնտըւէ : Ու-կարգուած աղջիկ մը՝ նախատինք է իր հօրը :

Հնդկաստան Հուկի գետոյն եզեր-քը, որ Պանգէսի մէկ ձիւղն է, մեռե-լոց տնակներ կան որ շատ սրտաշարժ միանգամայն ահաւոր տպաւորութիւն կ’ընեն տեսնողին վրայ . որ հիւանդի որ բժիշկը առողջանալու յոյս չտար՝ ի-բրե թէ մեռնելու դատապարտուած է . խեղճը այս մեռելի տներէն մէկու մը մէջ կը գնեն, և ուրիշ դեղ չեն տար, բայց եթէ երբեմն երբեմն Պանգէսի սրբազն ջուրէն կու տան : Ի՞ֆայֆ-ֆէր ուղեց աս օրհասականաց ահուկի տեսարանը տեսնել, ու ձնդրիտ ստորա-գրութիւնն ըրաւ : Ի՞երևնայ թէ շատ անգամ Հնդկաստանցիք վերջի շունչը տուող խեղճերուն երեսը ցեխով կը ծե-փեն, ու անոնց վախճանը կ’աճապա-րեն : Ի՞յս կրօնական սովորութեանը ամէն տարի շատ խեղճեր զոհ կ’ըլլան . տեղայիք գիտեն այդ բանը, բայց փոյթ չեն ըներ դիմացն առնելու :

Պիենկալա և Պահար պտըտելէն վեր-ջը՝ Ի՞լլահապատի զաւառը մտաւ ու քիչ մը ատեն Պիէնարէս բնակեցաւ, որ Հնդկաստանի սրբազն քաղաքն է : Ի՞յս քաղաքս եկող ուխտաւորաց թիւը տարին ինչուան չորս հարիւր հազար հոգւոյ կը համնի : Ի՞աղքին առանք Ի՞ֆայֆֆէրը մեծ պատուով ընդունե-ցաւ և ինչուան թագաւորական փիղ մը տուաւ իր ծառայութեանը համար . խումբ մը զինուոր հետը պատուոյ հա-մար կը պտըտէին, ու իշխանուհիի մը պէս հետը կը վարուէին : Պիէնարէսի մէջ մասնաւոր կերպով Քառինէրը դի-տելու ետեկ եղաւ, որոնք Հնդկաստա-

նի կրօնից մոլեգին մարտիրոսներն են . ասոնցմէ ոմանք երկաթով մներնին կը ծակէին, ոմանք ինքզինքնին բարձր տե-ղէ մը անհանգիստ գիրքով կապել տը-ւած էին . ոմանք սոլուններու պէս ի-րենք իրենց վրայ կը գալարէին, այլք օրերով մէկ սուքի վրայ կը կենային, և այն և այն : Վ’սոնցմէ մէկը կար որ ա-մենէն սուրբ մարդը կը սեպուէր . այս ողորմելին քսանուիրեք տարի մէկ ուաքի վրայ կեցած էր, մէկ թեւը երկնցուցած և ձեռքը ծաղկի թաղար մը բռնած : Խեղճ մարդուն թեւը քաշուեր էր . բայց վարձքն առատապէս ընդունած էր այ-ցելուաց իրեն տուած պատուովը :

Ի՞ֆայֆֆէր դեւ խորերը զարկաւ, գէպ ՚ի Հիմալայա լերանց տակը ազատ վայրենիներուն սահմանները մտաւ . և յանկարծ ինքզինքը Հնդիկներուն մէջ գտաւ, որոնք սուրերով, տէգերով զի-նուած, հրացաններուն աթեթը վա-սած դիմացն ելան : Ո՞ր մարդ կրնար ինքզինքը անվտանգ ազատել ասոնց ձեռ-քէն . սակայն արիասիրտ գերմանուհին իր արշաւանքներէն ետ չկեցաւ :

Պանգէսի ափունքներէն Պիմկայ գնաց Վ’ահրաթներուն երկրէն անցնե-լով . շատ ետեկ եղան բարեկամներն որ այդ ահաւոր ձեռնարկութենէն միտքը փոխել տան . այն անտառներուն մէջ կ’ըսէին, հազարաւոր Պիաւէ ըսուած ցեղի վայրենիները կը բնակին, որոնք սրբազն պարագ մը կը սեպեն զօտար-ները խղղել : Ի՞ան մը արգելք չեղաւ իրեն . ողջ առողջ Պիմկայ հասաւ, ուր Բարսիներուն սովորութիւնները քննե-լէն վերջը, շոգենաւով դէպ ՚ի Ի՞րա-բիա Ճամբայ ելաւ . նաւուն բոլոր խր-ցիկները Ճանապարհորդներէն բռնուած էին, ինքը քաջութեամբ նաւուն տախ-տակամածին վրայ պառկեցաւ :

Վ’աշկագի դիմացէն անցաւ ու Պարս-կային ծոցը մտաւ . Պասրա գնաց, Տի-գրիսի վրայ Ճանապարհորդութիւն ը-րաւ, Պիաղտատէն անցաւ ու անոր բո-լոր շրջակայքը պտըտեցաւ . աշխարհիս ամենէն հռչակաւոր աւերակները տե-սաւ, որ է Ի՞աբելոն, և Վիւրտիստա-

նի վրայէն Պարսկաստան մտաւ, ու Դավթէծ գնաց: Հոն փոխարքայէն մեծ պատիւ գտաւ. քանի մը օր վերջը լուսաց սահմանագլխէն անցաւ, ուր երկու խաղախ զինքը բռնեցին ու գերի տարին:

Ըատ դիպուածներէ վերջը, որոնք հոս պատմելն աւելորդ կ'ըլլայ, Իշխայֆֆէր Խւրոպա դարձաւ, երբ իր հայրենակիցքը խոռվութեան մէջ կը ծփային: Հոկտեմբերի 30<sup>ին</sup> Պահեստ մտաւ, և երկրորդ օրը իր ընտանիքը տեսաւ: Ո՞եծ Ճանապարհորդութիւն մը ըրած էր, սակայն իր փափաքը չէր լցուած. 1854<sup>ին</sup> նորէն Ճամբայ ելաւ նոր քննութիւններ ընելու համար, և երկրորդ անգամ մըն ալ աշխարհիս չորս կողմը պտըտիլ սկսաւ:

Մեացածն ուրիշ անգամ:

ՊՕՂՈՍ ՔԻՒԼՀԱՆՃԵԱՆ  
ԱՀ. Մուրատ. Վարժ.

### ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Գորեա երկիրն և գորեացիք:

Դարեա թերակղզին շատ քիչ Ճանչ ցուած է Խւրոպացոցմէ, որովհետեւ երկիրն բնակիցքը օտարականներու թող չեն տար ներս մտնելու: 1653 տարւոյն՝ քանի մը հողանտացիք նաւակոծութը մը հոն նետուելով, տասուիրեք տարի հոն գերութեան մէջ մնացին, և երբոր հուսկ ուրեմն կրցան փախչիլ անկից, տեղեկութիւն մը հրատարակեցին այն երկիրին վրայօք: Ի՞սորուան օրս կը գտնուին հոն քարոզիչք որ Ճարտարութեամբ ներս մտած են և քրիստոնէութիւնը կը տարածեն ծովեացին ամանագալ անցաւ:

Ի՞ս թերակղզին հարկատու է Զինաստանի. կ'իյնայ ընդ մէջ 34°, 16' և 43° հիւսիսային լայնութեան, և ընդ մէջ 122°, 12' և 128° արևելեան երկայնութեան: Իարեբեր երկիր է, և

նոյն բերքերն ունի՝ ինչ որ ունին Ո՞անցուրիա և Զինաստանի հիւսիսային կողմերը: Կրեն բողործիքը պատող ծովերուն մէջ՝ հազարէ աւելի կղզի կայ. մայրաքաղաքը՝ Հան-եանկ-չինկ կ'ըսուի, որ լերանց մէջ շինուած է, բարձր և թանձր պարիսպներով ամրացած, բազմամարդ է, բայց չենքերը խեղճ: Ի՞աց ՚ի մէկ քանի լայն փողոցներէ, բոլոր միւս փողոցները նեղ և օձապտոյտ են, ուր օդը շրջան չկրնար ընել, և որոնք լի են աղտեղութեամբք: Տուները, որ սովորաբար կղմինտով ծածկուած են, ցած են և նեղ. երկու զատ զատ մասեր կը բաժնուին, առջեկ մասին մէջ երիկ մարդկանց բնակարանն է, ուր կ'ընդունուին այցելութեան եկողները. իսկ ետեկ մասին մէջ կանայք կը բնակին: Վիչչ խուցեր կը գըտնուին որ երկու խորանարդ մեդրէ աւելի մեծ ըլլան, և անկողին ու աթոռ ունենան: Ճանց ամենէն էական կարասին է կերակրոյ սեղանը, որ գրեթէ յիսուն հարիւրորդամեդր բարձր կ'ըլլայ, նոյնչափ լայն և ութանկիւնի ձեւով: Ո՞եղանի սպասները, որ սովորական յախճապակիէ կամպղնձէ կ'ըլլան, հետեւեաներս են. այլ և այլ մեծութեամբ սկաւառակներ, զոյգ մը գաւազանիկներ և պղնձէ դգալ մը: Ըատ տեսակ կերակուր ըննին Պարէացիք. բրնձով, զարապղպեղով՝ և աղած ձըկամբ սովորաբար գոհ կ'ըլլան: Ո՞րիշ կանաչեղէն չեն ուտեր, բայց եթէ տեսակ մը չինացի կաղամբ, ջղախոտն՝ ու վայրի պառւու ձարը<sup>1</sup>: Լզան ու շան միս կը գտուի ՚ի Հան-եանկ-չինկ, բայց գաւառներուն մէջ դժուարին է գտնելը: Ո՞ովորական ըմպելիքնին այն ջուրն է՝ որուն մէջ բրինձն եփած կ'ըլլան:

Պարէացի ժողովուրդը իրեք դաս կը բաժնուի. ազնուականք կամսերունդք այն մարդկանց որ թագաւորութեան մէջ մեծ պաշտօն մը կատարած են.

<sup>1</sup> ՏՏ. Պահ պիուեր:

<sup>2</sup> ՏՏ. Սինէւէ օթ:

<sup>3</sup> ՏՏ. Եսպան դաւաբը գաւառ: